

կազմէ կրօնական այն անգայտ ու հոգեկան մթնոլորտը որ պէտքէ տիրէ հայ տան մէջ։ Բառերը՝ արտասանուած հայ օրիորդէ մը կամ երիտասարդէ մը պիտի կազմեն, տան մը մէջ, այն ոգին, շոնչը, տանարը՝ ուր պիտի բնակին հայականութեան ազնուագոյն հոգիները, տէրն ու տիրուհին։ Այս լեզուով է որ պիտի մըտածուի բովանդակ հայութեան վրայ մայր երկըն և իր սփիւրին մէջ, — հուսկ այս լեզուովն է որ՝ առանց երկիւղն ունենալու անպատշաճ բան մ'ընկեռ, պիտի կարենանց մնձ քաղաքի մը մէջ ընկած աղջկան մը խոնարհիլ և ականջին շշնջել։ Ծուր ինձ ձեռքդ, ընկած աղջկի, և ի միասին ելլենք վեր։

ու փոփոխական՝ զինքը շրջապատող աւեաց ու ծովերու պէս, և իր զվարուն վրայ շնչող հովերու նման՝ նուրբ ճաշակով և խորագէտ։

16. — Հայաստան ամրող աշխարհի մակերեսութին վրայ եզական է իւր կազմուրեամբ, դիրքովն և կերպարանքով։ Աշխարհագիրներ անուանած են զայն իրաւամբ «լեռնակզի» մը։ բարձրաւանդակ մ'է օդոյ մէջ պարզուած իւր լեռներով և հովիսներով ու ծովերով, անշասուած բուրովին զինքը շրջապատող երկիրներէ ուրոնց ամենուն վրայ կը նայի 2000—2500 մեղը բարձրութեան մը վրայէն։ Բնական զգեստ մ'է կանգնուած ասպատակներու հրոսակաց դէմ, աշտարակ մը՝ դիտանոց ընդհանուր ազգաց և պետութեանց եռուն վրդովմանց։ Եթէ Բարեկոն կը բարձէր երբեմն իւր արուեստագործ կախազանաւոր պարտեզնէրով, Հայաստան ունէր ինչ մ'աւելի գերագոյն և զարմանագործ, կախազանաւոր ծովեր՝ ի բնութիւնէ հաստուած, որոնց ամենացածը 1200 մեղը բարձր է Միջերկրականի մակերեսութէն, և բարձրացոյնը՝ 1900 մեղը։

Հեռու բոլորովին միջնաշխարհի ընդարձակ ծովերէն որոնց ալեաց վրայ կարենար ազատաբար սրանալ, շրջապատուած գիւմասային կողմէն՝ կովկասեան վայրենի լեռներէ և ազգերէ, արեկլցէն ու հարաւէն՝ Մարաց ու Պարթեւաց և ասուրաբարելական զօրաւոր պետութիւններէ, ինչպէս նաև արևմտեան կողմէն՝ Փոքր Ասիրյ փուրացի, կապադովկացի, պոնական և կիլիկեան ազգերէ, Հայն ստիպուած էր առանձնանալ իւր բարձր բնակութեան մէջ։ և զոն իսկ չէր կրնար ընկերական կենցազ մ'ունենալ քանի որ լեռներ ու սարեր, հովիտներ ու զետեր կը զատէին զինքն իր ցեղակից ընկերներէն։ Բաւական է հաւեւանցի ակնարկ մը տալ մեր աշխարհազրական քարտէսին վրայ՝ տեսնելու համար, թէ որբան բազմաթիւ սարեր կը ցցուին զոն զգեստի մը աշտարակներու նման, բոլորովին իրարմէ անջատ ու հեռու։ յաճախ սրբնթաց գետ մ'է կամ ան-

ԳԱՍՏԵՐ

ՀԱՅՈՑ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱԿՈՅՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

9. — Ներածութիւն. — Աշխարհազրութիւն չայաստամի. — 1. կազմութիւն՝ Դիոք կարպատամ. — 2. բաժամում աշխարհաց և զաւացաց։

10. — Հայ ազգի պատմութեան չանցած դիտենք նախ այն երկիրը ուր Հայն իրրեկ ժողովուրդ ապրեր է։

Ազգաց պատմութեան մէջ զիտուած հոգերանական և բնախօսական երեսութիւններու գլխաւոր ազդակն եղած է միշտ երկիրը՝ ուր ապրած են անոնք, մթնոլորտը՝ զոր զիտած են, և օդը՝ զոր շնչած են։ Արաբն իւր կոխած կիզուն աւազներու նման տաք ու կրակու և վառվուն է բնութեամբ և արթուն՝ մաքով։ Վարցին և խտացին զուարթ են ու կայտուն առաս զինիներու վայելցով, զգացմանց մէջ հարկանցիկ, կիրցն ու ցաւը չեն թափանցեր մինչև անոնց սրտին խորր. իսկ Յայնն ազատ

յատակ անդունդ մը զանոնց անջրպետություն:

17. - Երկրաբանական հանգամանքն ալ ունի իւր շատ առանձնայատկութիւնները: Հրաբղիսային կազմութեան և վառարանաց հետևանք, ունի յաճախ երկրաշարժներ և մանաւանդ տարապայման ողոյ եղանակաւորություն: Մինչդեռ շատ գաւառներու մէջ սառն ցուրտը - 30° կը նշանակէ ջերմաչափ զործեաց վրայ, մերձակայ հովտի մը մէջ կը փթթին երկցուկն ու հիրիկ: Կը տեսնուին լեռներ յաճախ լերկ ու քօսացած, մինչդեռ անոնց ոտից տակ կը տարածուին ընդպարձակ դաշտեր ուր գիւղացին երկու ցանք կը կատարէ, և երբեմ երեց: Գրեթէ բոլորովին զուրկ մեծամեծ անտառներէ, լի է պտղատու ծառերով. ծիրանը մինչև այսօր ամրող Եւրոպայի մէջ Հայաստանի պտուղ ճանչցրած է, ալապաստրը որ պնդած է Բարելոնի թագաւորաց ապարանը, հայ վաճառականաց հարստութիւնն էր: Եզեկիէլի մարգարէութեան մէջ հոչչակուած են թորգումեան երկվարները, և լատին բանաստեղծք կ'երգեն Հայաստանի վագրերն ու առիւծները: Նկարչութեան և կերտուածոց համար անուանի եղած են միշտ հայկական հողն ու որդան կարմիրը. մետաղաց առաստութեան և ազնուութեան կը վկայեն ամէն հին հեղինակը և արդի երկրաբնին ուղևորը, երկաթը մանաւանդ նկատուած է գրեթէ բռն սեպհականութիւն Հայոց, որ առաջին և ամենէն նշանաւոր երկաթագործըն են հնութեան:

18. - Դժուարին է գծել աշխարհագրական որոշ սահման մը, ինչպէս կազմել ներքին բաժնամանց պատկեր մը, որ համապատասխան ճշտի թէ՛ գիտական հին և նոր տուչութեանց և թէ՛ ազգային աւանդութեան զծած սահմաններուն: Հայաստան երկիր մ'է որ ճանչցրած չէ բնաւ հաստատուն սահման մը, հաստատուն անուն մը. երկիր մ'է որ չէ ունեցած հաստատուն ժողովուրդ մը, հաստատուն տէսրութիւն մը. այլ դարերու հոսանքին համաձայն առած է նոր սահման, նոր անուն,

նոր ժողովուրդ և նոր տէր: Եւ ասոր փոխարէն մեզի ծանօթ հայն ալ չէ ունեցած հաստատուն բնակութիւն մը: Խայրագոյն աստիճանի զաղթող և ասպնջական զաղթականաց, իր պատմութեան բովանդակ շարքը կը հիւսուի զանազան ազգաց ու ցեղերու թափառական երթևեկէ ինչպէս ծովու մ'ալեաց յորդութիւնն ու նուազութիւնը մակրնթացութեանէ և տեղատուութենէ: Անյալյալ կը թողուն որ ուրիշ ազգեր ու ցեղեր գան գրաւեն իրենց հայրենիքը, ինչպէս իրենց կ'երթան գրաւել ամրող ֆորք Ասիան և կիլիկիան՝ իրեն սեպհական ստացուած: Գկայ կլիմայ մը ուր հայը չուռամանայ: Եթովպիհա, Հընդկաստան, Ճավա, Սիկիրիա, Աւստրալիա հաւասար են իր կազմութեան համար, և ամենաշուտ կը ծուլուփ բոլորովին հակադիր ժողովրդոց հետ: Ազգ մը յիրավի համաշխարհային: Տարօն որ ի սկզբան ասուրական էր բոլորովին, յետոյ եղաւ զուս հնդկական, և սաոր հակառակ, դրացին Վասպուրական որ երբեմ բոլորովին հնդկական էր, այսօր է զրեթէ զուտ զուրանեան՝ ցուրդ և թաթար ցեղերու խառնուրդով: Ուրարդու, նայիրի և թիանա թիհստոսէ առաջ 10-Եներորդ դարուց մէջ կը ներկայացնեն նոյն միաձոյլ պատկերը, ինչ որ ազգազրութեան մէջ կը ներկայացնէ այսօրուան փոքրիկ Զուրցերին իր գերման-իտալ ու գաղղիկացի անջատ ազգերով բայց միակ համերաշխ ժողովրդով: Այսպէս Հայաստանի մէջ ունինց սկիլթ զուրանեանները, Ուրարդացի սեմականները, Արմէն փոփոք-թրակացինները, նայիրի, Միննի հնդկները, Պարթև իրանեանները, և այլն, որոնց խառնուրդ մ'է այժմու հայ կոչուած ժողովուրդը: Բայց և սաոր հակառակ, կալիցիա, թրանսիլվանիա, Պուլարիա, Մակեդոնիա, Աիկիլիա, և այլն դեռ զրեթէ կիսովին հայ են ծագմամբ և արեամբ, թէպէտ կը են այսօր օտար անուններ:

Մեր նախնիք Այրարատը կոչած էին Միհնաշխարհ, և Հ. Ալիշան բովանդակ Հայաստանն անուանեց միշադիր աշխար-

հաց¹. սակայն բանաստեղծական մոտաց թիջչը մը համարուեցաւ այդ, առանց զիւտելու որ հին աշխարհագիրք արդէն նոյն անունը տուած էին Այրարատ լեռան՝ *terrarum umbilicus* կոչելով զայն, և O. Raeban 1866էն ի վեր ջանացած էր ապացուցնել թէ ինչ հիմամբ ստոյդ է այս²: Այսօր այլ ևս ծիծաղական են թերևս այսպիսի հակածառութիւններ, և մենք պիտի զգուշանանց հոս առհասարակ Հայաստանի ընդհանուր սահման մը գծելու, ըլլայ նաև մերձաւորապէս, քանի որ ըստ զիտութեան անկարելի է այդ: Հին աշխարհագիրք ամէնն ալ կը տարրերին իրարմէ այս խնդրոյս մէջ, թէոփան և Ստրաբոն բոլորովին տարրեր զիտեր ունին, քան ինչ որ կը գտննեց Հերոդոտոսի քով, որ որոշակի երկու կը բաժնէ Ալարոտեանները և Արմէնները. և մինչ Ալարոտեանց կը դասուին այժմու Այրարատի մէջ կ կողքի սացւոց, Մարաց և Սասրիրաց հետ, Արմէնք կը գրուին Փարագաց, Պաֆլագոնաց և Լիւրաց քով: Ասուրական արձանագիրք չեն համապատասխաներ Դարեհեաններու, ինչպէս յոյն և հռովմէական մատենագրացը՝ մեր բնիկ ազգայնոց: Ասկայն իւրաքանչիւր շրջանի սկիզբը պիտի ջանանց ճշգրտել և ըստ Կարելոյն որոշակի գծել այդ ժամանակամիջոցի հայ երկրին պատկեր և սահմանը:

1. ԱԼԻՇԱՆ. - Հայաստան յաւաչ բան զիւտիկ Հայաստան. էջ 3 և 251.

2. «Un coup d'œil jeté sur la conformation géologique de l'Asie déploie devant tout esprit réfléchi un ordre de considérations qui laisse concevoir pourquoi Dieu voulut que le renouvellement de la race humaine eût lieu par le débarquement des seuls humains qui véoussent encore eût lieu par leur débarquement sur le mont Ararat en Arménie, lequel a été nommé par les anciens géographes *terrarum umbilicus*; il se trouve de fait sis au centre de cette longue ligne de régions désertes et arides, laquelle s'étend à travers l'Afrique et l'Asie, commençant au Sénégal et terminant au nord de Pékin; au centre du grand cours des eaux qui a une de ses extrémités au Baïkal en Sibérie, l'autre à l'extrême de l'Espagne, au

Առ այժմ, յետազայ պատութեանց և խոզարկութեանց մէջ ուղեզիծ մ'ունենալու, և հին յարաքերութիւնն ընդ արդացաց որոշ իմացնելու համար կը պահենց մեր աւանդական դարձած բաժանութեանն: — Առդ ըստ մեր նախնեաց զրաւոր աւանդութեան, պատմական ժամանակաց մէջ Հայաստան կը բաժնուէր զիլաւոր երկու մասերու, Մեծ Հայաստան և Փոքր Հայաստան, հաւանօրէն Զարեհն և Արտաշիասի կրկին թագաւորութեանց համաձայն կոչուելով այսպէս: Ասոնց յարակից անուններ յաւելան յետոյ զանազան (բայց զեր ոչ բոլորովին ստուգուած) ժամանակաց մէջ, և բուն Հայաստանի և անբնիկ Հայաստանի զանազան զաւառներ կոչուեցան Ասային Հայք, Երկրորդ Հայք, Երրորդ Հայք, Չորրորդ Հայք, գրեթէ բուրոն ալ Փոքր Հայաստանի բաժնին մէջ, և զորս յետոյ ի Կարգին պիտի ըննենց մի առ մի:

Բուն Հայաստանն ալ կամ Մեծ Հայքը կը բաժնուէր տասն և հինգ աշխարհներու կամ նահանգներու (= ընդհանրապէս եւրոպ. province), իւրաքանչիւրն ալ բազմաթիւ զաւառներու (= ընդհ. եւրոպ. canton) բաժնուած, այսպէս.

Ա. — Այրարատ նահանգ, որ մեր աշխարհին զրեթէ ճիշտ մէջտեն է, իրեն տասը զաւառներով: Ասոր արևելեան կողմը

Gibraltar; au centre aussi de l'étendue la plus considérable qu'il y ait de *terra firma* sans solution de continuité, ligne qui a pour point de départ le cap de la Bonne Espérance au bas de l'Afrique et pour point d'arrivée les rives du détroit Behring au haut de l'Asie; au centre aussi d'un système hydraulique qui a pour traits saillants la mer Méditerranée, la mer Noire, la mer Caspienne et d'un système tellurique (orognostique) dont les traits saillants sont les monts Caucasiens et les monts Tauriens. Quel endroit plus adapté pour le débarquement de ceux dont les descendants devaient se répandre sur toute la terre?»

O. RAEBAN. — De l'époque du séjour en Egypte des patriarches hébreux et des rois Pasteurs. 1866. II. vol. Appendix. XIII-XIV.

թ. — Այսի նահանգ եօթը գաւառներով.

Գ. — Արցախ

Դ. — Մինչիք կամ Սիստիմ

Ե. — Փայտակարանիւրաքանչիւրը տառեւերկու գաւառներով:

Հիստիմյին կողմը

Զ. — Տայոց աշխարհ, և

Լ. — Գուգարք, իւրաքանչիւրն ինը գաւառներու բաժնուած:

Նոյնպէս արևմտեան կողմը

Բ. — Բարձր Հայք կամ Կարնոյ նահանգը, ինը գաւառով

Թ. — Չորրորդ Հայք, ութ գաւառներով:

Հարաւային կողմը

Ժ. — Տուրուբերան, տասնուվեց գաւառով

Ժ.Ա. — Վասպուրական երեսուն և վեց գաւառներով

Ժ.Բ. — Աղջնիք տասը գաւառի բաժնուած, ինչպէս

Ժ.Գ. — Կորձայք տասնումէկ, և

Ժ.Դ. — Մոնկը ու

Ժ.Ե. — Պարսկանայք, իւրաքանչիւրը դարձեալ իննական գաւառներով:

Դ. — Ներածութիւն. — Ազգաքամութիւն Հայոց.

— 1. զուսամք զաղթակամութեան ազգաց. —

— 2. զամազամ ցեղք բարդկութեամ. — 3. գըլխաւոր ցեղք և ժողովուրդք չայստատանի. —

4. չայկակամ տիպար և բնալրոշմ.

19. — Այս նահանգներու մէջ ապրող ազգը կը կոչէք ինքզինքը Հայկայ որդի, տուն թորգոմայ, Ասքանազեան տոհմ և իւր ծագումը կը զնէք անմիջապէս Նոյա թոռներու քով Աստուածաշունչի մէջ յիշատակուած անուանց վրայ հիմուելով: Իսկ շրջակայ բոլոր ազգեր պատմական ծանօթ ժամանակաց մէջ միշա կը կոչուէր Արմէն կամ Արամեան ազգ, և հնագոյն դարերու համար ալ յետին քառորդ դարու մէջ կատարւած թիւնապրաց զիտերն ու ընթերցմունք յայտնեցին յանկարծ Աւրարտացի յորչորչում մ'ալ:

Ե՞րբ այս կոչումները ծագած են, ինչ ազրիւներէ և որցան հաւաստեօք, ցայ-

սօր բանասրական կնճռոտ ինդիրներ են. ինչպէս մինչեւ այսօր անծանօթ և ան-

սոյզգ կը մեայ զիտութեան առջև թէ մարդկութեան որ ցեղի պատկանած են յատ-

կապէս պատմութեան մէջ յիշատակուած հայ ազգը և այսօրուան գոյութիւն ունե-

ցող և նոյն անունը կրող ժողովուրդը. շարունակութիւն մ'է այս նոյն ցեղին,

թէ լոկ իրեւ յալթական մը՝ իւր պարտելոյն պատուով զարդարուած, թէ ընդհակառակն պարտեալ մը որ յաղթա-

կանին լուծին ներքն մինչեւ իսկ իւր ա-

նունը կը ստիպուի թողուլ ու մոռնալ: Հարցումներ են որոնց պիտի պատասխանէ

անշուշտ վճռական կերպով պապաց բա-

նասիրութիւնը, իսկ առ այժմ ընդ աղօտ և հաւանական տեսութեանց և կարծեաց երևութիւ տակ պիտի ջանանց մննց ալ

ինչ ինչ գուշակել յաջորդ էջերու մէջ:

20. — Անհերքելի ճշմարտութիւն մընդունելով մարդկային ցեղի միակ ազրիւրէ բղիումը, այսօրուան բանասիրութիւնը կը գժուարի ղեռ ստոյգ նեացերով նշմարել ու զծել մեր նախահարց ըրած քայլերը զաղթականութիւններ հաստատելու և եր-

կրիս երեսը տարածուելու համար: Գլխաւոր կէտը ուսկից պիտի մեկնէին, դրախ-

տը, ցայսօր անծանօթ մ'է ամենուս: Հայը կը պնդէ պահանջնելով Հայաստանի համար այդ պատիւր, երրայցեցին՝ իւր հրէսատա-

նին համար, հնդիկն ու եթովպացին՝ իրենց երկիրներու համար և գիտնականաց մաս մը՝ նոյն իսկ Բարեկնոնի համար: Ավակայն առաջն գաղթումէն աւելի մեզ կարեռն է շրջան մը զծել երկրորդ զաղթականութեան հոսանաց, որ ըստ սրբազն աւանդութեան բարեկնէ բղիցացաւ:

Երկու գիտաւոր հոսանց կարելի է նը-կատել այժմ ըստ գիտական հետազոտու-թեանց, մին՝ դէպի արևելք և միաւ դէպ յարեւուտուս. առաջինը կատարուած կը համարուի միակ և ուղիղ ընթացրով մը, փոփոխակի բնակութիւն հաստատելով ի Հնդկաստան, Ջինաստան և Ճարոնական

կղզեաց մէջ, իսկ երկրորդին համար կը քածնուին կարծիք:

Այսանց հաւանական կը թուի Բաբելոնէ առնուլ և մի քիչ զէպի հիւսիս քալցնելով մեր նախանայրերը Եփրատայ և Հիգրիսի հոսանաց ուղղութեամբ մինչեւ ի Մարտատան և Հայաստան, և անէ բաժնել զանոնց յարենեւ և յարեմուտու: Այսու դէպի ի Հայաստան եկող նահապետը կը շարունակեն իրենց քայլերը Փոքր Ասիրի ընդարձակ դաշտերու և ծիծաղկու ափանց վրայ, և ումանք իրրե կամուրջէ մը բովանդակ Փոքր Ասիրիէն կ անցնին ի Թրակիա, յԵփիրոս, ի Յունաստան և կը տարածուին տակաւ ամբողջ Եւրոպայի մէջ. մինչեւ այլր լաստերով և նաւերով Կ'իշնեն Միջերկրականի կղզիները, և անտի դարձեալ Կ'անցնին ի Յունաստան և յԻոնալիա, Սպանիա և Եգիպտոս, և կամ Կ'ելեն Սկ Ծովն ի վեր ի Սկիւթիա, ի Բոււսաստան և մինչեւ Եւրոպայի հիւսիսային սահմանները:

Ուրիշներ ընդհակառակն ասկէ տարբեր ուղղութիւն մը կու տան մարդկային զարթականութեան հոսանքի, և հանելով զայն նոյնպէս Բաբելոնէ ուղղակի Կ'իշեցնեն յԱսորիս և անտի երեկով Միջերկրականի հարաւային ափոնքը, կը տանին մինչեւ յԵզիփատոս, ի Փիւնիկէ և ասաին նաւերով դէպի Եւրոպա. հոս ալ կը բաժնուին դարձեալ երկու զանազան ուղղութիւննը. ումանց կը դիմեն ուղղակի դէպ յԻոնալիա, Յունաստան, Փոքր Ասիր և Հայաստան, մինչեւ այլը Կ'ուղղուին դէպ ի Սպանիա, Գաղղիա, Գերմանիա և դէպ ի հիւսիս, անտի ալ իշնելով մաս մը դարձեալ ի Թրակիա, Փոքր Ասիր և Հայաստան:

Այս զլիւաւոր կարծեաց և տեսութեանց համաձայն Հայաստանը կ'ըլլայ ուղեմն կամ սկզբնավայր մը և ասացին կայան ու քայլ գաղթական հոսանքի, և կամ անդորրավայր և վերջին հանգրուան մը թափառական մարդկութեան:

21. — Այսպիսի կարծեաց զանազանութեան և անստուգութեան պատճառն է զիմաւրապէս մարդկային այժմու ցեղերու

մարդաբանական և ազգագրական ուսումնականութեանց դեռ բոլորովին հաստատուն և գիտական կուռան մը չունենալը: Ասոր հետեւանց են նաև ի գիտութեան տեսնուած ազգաբանական այլ և այլ դրութիւնները:

Բնդունելով հանդերձ որ զանազան արտացին պարագաներ, ինչպէս բնակութեան երկրի կազմութիւնը, օդը, կենցաղը, ապրուստի տարերը և այլն, ինչպէս նաև ընտանեկան ներքին հանգամանց, ամուսնութիւնը, գործառնութիւնը, յարաբերութիւնը և այլն, մէծ փոփոխութիւններ բերած են մարդկային մարդու կազմութեան և հոգւոյ յատկութեանց վրայ զանազան գարերու մէջ, այնու հանդերձ գիտնական հետախոյզ կրցած են նուազ կամ առաւել հաւանականութեամբ զասակարգեր մը յօրինել ապազայ ուսումնականութիւնը դիւրացնելու համար: Այս դասակարգութեանց մէջնէն ամենին հինը թերեւս, բայց գեր ընտրելագոյններէն մին կարելի է համարել այլ և այլ աշխարհաց և կլիմայից ազգեցութեամբ մարդու զգեցած գոյներու համեմատ բաժնումը, որով Կ'ունենանց ընդհանուր հինգ ցեղեր:

- 1°. — Կովկասեան կամ Սպիտակ ցեղ
- 2°. — Մոնղոլ կամ Դեղին ցեղ
- 3°. — Եթովպական կամ Աբաւ ցեղ
- 4°. — Ամերիկեան կամ Պղնձագոյն ցեղ, և հուսկ
- 5°. — Մալայեցի կամ Զիթագոյն ցեղ:

Բնդհանուր մարդաբանական և ազգագրական ուսումնականութեանց մէջ ասոնց իւրաքանչիւրը կու տայ դեռ բազմաթիւ սոորաբաժանումներ, որոնց մեզի չեն պատկանիր:

Ասոնց վրայ հիմնուած են իւրե նաև միւս զրութիւնները և դասակարգութիւննը, եթէ՛ դիմագծութեան վրայ հաստատուած ըլլան (նակատի անկիւն, և այլն), եթէ՛ այտերու և ծնօտի սոկերաց և կզակի ցըցուած կամ խոռոշացած ըլլալուն վրայ հաստատուին, և եթէ՛ ներքին սոկերային

զրութեան վրայ (ձուածե, բոլորակի, քառակուսի, թերատածեն կոնք, և այլն): Ասկայն այս զրութիւնը ամէն ալ իրեւ անկատար զրութիւններ այժմ զրեթէ մերժուած են, ինչպէս նաև գանկարանական զրութիւնը, որ ժամանակ մը զրեթէ յաղթական զասակարգութիւն համարուեցաւ, այս զրութեամբ՝ բոլոր ազգեր կը բաժնուին երկայնազուլս և կարճագուխ ցեղերու (որոնց միջեւ անհուն բազմութիւն մ'ալ ըսուեցաւ՝ միջնազուլս), և ծնօտի կազմութեան հետ միանալով, կու տան ուրիշ ստորաբաժնութեան երկայնազլուլսուղածնօտ, երկայնազլուի-յառաջածնօտ, կարճագուխ-ուղղածնօտ և կարճագուխ-յառաջածնօտ:

Այսօր ազգագութեան մէջ զիտուած երևոյթները կը ցնուին լեզուազիտական բաժանման համեմատ՝ ցեղերու դրութեամբ, զնելով մարդկութեան համար ալ Արկան, Սեմական և Դուրանեան ցեղեր, որոնց փոքրիկ վերածումով մը այժմ կ'ուրաքանչել նաև Յաքեթեան յորջորջումը:

22. — Որովհետեւ զիտական պեղութեան կատարուած չեն Հայաստանի մէջ, և որովհետեւ նոյն իսկ նանդիր և Մորկանի կովկասու մէջ կատարած մարդարանական և գանկարանական հետազոտութիւնը դեռ հաստատուն և պայծառ ելքի մը չեն յանդիր, չենք կարող մեր աշխարհի ամենահին բնակչաց Նկատմամբ զիտական ցեղագութիւններ կազմել և ստիպուած ենք միայն զրաւոր յիշատակներու վրայ յենլով հաւանական ննթարդութիւններ յառաջ բերել: — Դիտելով Հայաստանի մէջ ապրող այսօրուան ժողովուրդները, դիտելով Միջնի դարուց և հին ժամանակաց մատենազրաց աւանդած հազուազիւտ և ցանցառ տեղեկութիւններ, ինչպէս նաև արձանազրութեանց ժամանակի բեկուագիր յիշատակները, կը տեսնենք որ Հայաստան ժամանակավայր մը եղած է ամէն տեսակ ազգաց ու ցեղերու, ասպարէզ մը ուր համարձակ մոտած են ամենէն աւելի տարասեր տարբերք, և իրեւ մեծ ընդունականի

մը մէջ՝ հոն իրարու հետ ձուլուած ու շաղուած են զանազան տիպարներ միեւնոյն հայ կամ արմէն անուան ներքեւ: Եթէ հաւատանք Բիրզանդացւոյն յառաջ բերած գումարներու, չորրորդ դարու Հայաստանը զրեթէ զուտ հրէից երկիր մը նկատելու ենք, և իրաւամբ կը հաստատովի այն ատեն հրէից և հայոց մէջ մինչև այսօր տեսնուած բնախօսական և հոգերանական յատկութեանց սերտ նոյնութիւնը: Այսօր իսկ դեռ Հայաստանի մէջ կը տեսնենց երկու զիտաւոր ու տիրապետող տարբերու, Հայոց ու Կորդուք-Բարտերու հետ խառն Ալանաց, Վրաց, Ռսեթաց, Ակիթաց հին ցեղերը և թաթարական ու մննող ցեղերու թափառական զաղթական ներքը: Իսկ հին ժամանակ հոն կը գտնենք մի առ մի պարթևական, ասուրական, փոփոքացի, թթակացի, հնդիկ, հրեայ, սկիւթ, արարական ու եզիպտական արշաւանքներ ու գաղթականց, որոնք բուլոն ալ կու գան կը հաստատուին Հայաստանի բարձրաւանդակին վրայ. և անկարելի Կ'ըլլայ մեզ ստուգիւ զիտնալ այսօր թէ ասոնցմէ ո՞ր ցեղին իսկապէս կը պատկանէր հայ կոչուած տարբը, կամ ո՞ր ցեղին բնիկ ու հարազատ յաջորդները կրնանց համարուիլ մենք իրեւ ժողովուրդ՝ կազմութեամբ և բարուց: Նոյն իսկ ամենահին դարերու մէջ, մինչդեռ աշխարհիւ ուրիշ մասանց մէջ շատ անօսր էր մարդկութիւնը և ամէն զաւաոի մէջ բացարձակ միութիւն կը տիրէր ազգարանական տեսակէտով, միայն մեր Հայաստանի մէջ է որ անմիջապէս իրարու դրացի ունիք բոլորովին տարբեր ցեղեր:

Նայիրի, Արգարզու, Արինի, Բիանա, ինչպէս յիշեցինք և ինչպէս դեռ պիտի տեսնենց յետոյ, բոլորովին տարբեր են իրարմէ ու զրեթէ զուտ սեմական, դուրանեան և ննդկական տիպարներ Կ'ընծայն. մինչդեռ ընդհակառակն Հերոդոտոսի ժամանակ արդէն իսկ մեծ ձուլում մը տես զի ունեցած էր արիական տարբերու հետ, և այն ժամանակի յոյնք չէին տարակուակիր բնաւ մեր նախնիցը փոփոքացւոց հետ

նոյնացնելու Այս ձուլումը հետզհետէ աւ-
ելի ևս շեշտուած է և բոլորպին այլա-
զան տարրերով մինչև իսկ մեզի մերձա-
ւոր ժամանակներ:

Փոքրիկ գաղափար մը միայն ընծայե-
լու համար հայկական խառնորդ տիպա-
րին զնենց հոս, ցեղազրական ցուցակնե-
րէ քաղերով, չորս զանազան ցեղերու ըր-
նազրով յատկանիշերը՝ յորոց ցարուած
ու ձուլուած կ'երկի հայ տարրն առ հա-
սարակ:

1°. — Կովկասիան կամ Միերկրեայ
ցեղ. — Իւր ամբողջութեան մէջ առնելով,
այս ցեղը կը գերազանցէ միւս ամէնէն
հասակով, ջղային զարգացմամբ, ձերու
գեղեցկութեամբ: Գլուխը ուղղաձնօս է
երկայնազլուիէն մինչև ի կարճազլուի ա-
մէն աստիճանանարութեամբ: Դէմք եր-
կայնածե ձուային, լայն ճակատ, բիթ ցը-
ցուած և ուղղորդ: մորթի գոյն՝ նուրբ
զարդագոյնն մինչև ի թանձը թուխ: աշ-
քերու հատուածք՝ հորիզոնական և գոյն՝
սկէն մինչև ի խարտեաշ, մօրուց առատ
և նոյնպէս բոլոր մարմինը թաւարձի:

2°. — Մուերդ կամ կերդրոնական Ասիոյ
ցեղ. — Մրջակ հասակ, զիրութեան հա-
կամէտ, ջղային զարգացումը միջակ, զը-
լուխն ընդհանրապէս կարճ, երբեմ ուղ-
ղաձնօս և երբեմ յառաջանակ գոյն՝
կլորածե, ցցուած այտուկըրով, բիթը լայն
և մի քիչ ճզմուած: շրթունք ուռած, մոր-
թը զեղնորակ որ աւելի կը մերձենայ թու-
խի և սկի: Աշաց հատուածք՝ կոր, մե-
ծաւ մասամբ սկ բիրով: յօնց ցանցառ և
քիչ աղեղնեալ, մազերը ողորկ, հասա, սկ
և շագանակագոյն: նոյնական մօրուց ցան-
ցառ և մարմինը ոչ ձարի:

3°. — Հիւսիսային կամ թեհուային ցեղ.
— Իրեք գիւտաւոր յատկանիշեր ունի առ
հասարակ, կարճ՝ հասակ, գլուխ՝ միջին
կամ երկայն: Դէմք լայն՝ ցցուած այտու-
կըրով: ճակատը նեղ, բիթը ճզմուած, բե-
րանը լայն: Մորթը մոխրագոյն սպիտակ
որ երբեմ կ'ըլլայ նաև թուխ կամ կար-
մրագոյն: աշքերը փոքր և սկ ու մի քիչ
կոր հատուածով: Մազերը սաստիկ սկ,

ողորկ, երկայն, մօրուքը թիչ, կուրծք և
ուսեր՝ լայն: Զղեր շատ զարգացած: ձար-
պային է և արինային:

4°. — Դրաշիդեան ցեղ. — Հասակը
բարձր, ջղուտ, լաւ չափակցեալ՝ մանա-
ւանդ լեռնարինակ ժողովրդոց մէջ, զլուխ
ուղղաձնօս, ճակատը բարձր, ցլիթը ցցուած
և երբեմ արծուային: Աշերը մեծ, հո-
րիզնական հաստուածով: բերանը նուրբ:
Մարմին գոյնը՝ թանձը թուխ: մազերը
սկ, ողորկ և գանգուր, թաւ՝ ինչպէս նաև
մօրուքը:

Աչա այս ցեղերու յատկութիւնը, բո-
լոր խառնուած իրարու, կրնան չափով
մը վերակազմել այժմու հայութեան բնա-
դրոշ յատկանիշերը:

23. — Արիական, Ախմական և Դուրա-
նեան տարրեր իրարու հետ ձուլուելով
պիտի կարենային անշուշտ ազգային միու-
թիւն մը ձեացնէլ դարերու ընթացքով,
սակայն անկարելի էր որ բոլորովին կոր-
սընցնէին ցեղական յատուկ բնադրութեան
ու տիպարները: Այս պատճառաւ է ահա
հայ ժողովրդեան տարրերց մէջ եթէ՛ լատ
արտաքին բնախօսական կազմութեան, և
եթէ՛ հոգերանական յատկութեանց նկատ-
մամբ թէ՛ այժմ և թէ ի հնութ տեսնուած
հիմնական զանազանութիւնը, որուն օգնած
է մեծապէս նաև աշխարհազրական դիրքն,
կլիմայն ու կազմութիւնը, որ բնազա-
տած է մէկ կողմանէ անշատ, անընկերա-
կան կենցաղի մը ու տուած է սկեռուն
ու կասկածու բնաւորութիւն, և միւս կող-
մանէ զնելով միշտ երկու հակառակամարտ
հզօր թշնամիներու միջնէ՝, տուած է ան-
հաստատ բնաւորութիւն և նենցամիտ կեղ-
ծաւորութիւն:

Այսպէս հայկական բնադրութեան եղած է
ընդհանրապէս բնաւորութեան զանազան

1. Ամենահին ժամանակներէ ի վեր միշտ զրտ-
նուած է ընդմէջ հակառակամարտ թշնամիներու,
Բաբելացւոց և Մարաց, Պարթևաց ու Փռք Ա-
սիոյ Ալենկեանց ու Հռովմայեցւոց, Բիւզան-
ցացւոց և Պարսից, Արաբաց և Փրանկաց, Խու-
սաց և Թուրքաց:

և հակասական յատկութեանց ձուլում մը։ Հոգեբանական և բնախօսական տարօրինակ երկոյթներ մեր ազգին մէջ յառաջ կու գան միայն այս պատճառէ։ Հայր կազմութեամբ՝ է միանգամայն պարթեական հուժկու, սեմական տկար ու երկչուտ, եզիպատական արթոն ժողովուրդ մը, օժուած ամենալաւ բարեմանութեամբը և նաև շատ վատ թերութիւններով։ Զարդարացուն է սրամիտ, չունի սակայն, ինչպէս զրեթէ բոլոր արևելեան ազգեր, նախածենութիւն զործոյ։ ծանրախոհ է ու կասկածու ծայրագոյն աստիճանի. արթուն, զործունեայ և ճարպիկ յամենայնի, մանաւանդ ի վաճառականութեան, բայց չունի նախանող հեռատեսութիւն։ յաջուակ զիտութեանց, արուեստից ու գեղարուեստից ամէն մասնաճիշերու մէջ. տաղանդով ճոխ ի վեր բան ուրիշ ազգաց սովորական աստիճանը, շատ մեր հանձարի՝ բայց ոչ հանձար։ Հանդարտարարոյ է և խաղասէր, այլ նաև ոփակալ և վրէժինդրութեան մէջ ահաւոր. զիտէ կեղծել ու ծածկել ամէն կիրք և ամէն զգացում, որոնց սակայն բնաւ շատ խոր չեն դրոշմուած իւր սրտին մէջ։ Հանդարտախօս և ծանրաշարժ՝ ինչպէս զինուրը շրջապատող արևելեան ազգերը, բայց իւր երկրէն դուրս՝ կը յայտնուի աշխոյժ և արագ, հաւասարելով իւր արեան արեւմտեան ծագումը։ ինչպէս իր երկրին զիրքով և իւր վաճառականութեան յարաբերութեամբ այսպէս ալ իր կազմութեամբ և բնաւորութեամբ օղակ մ'է՝ միջնորդ արևելից և արևմտից։ Դիւրասէր է և ազատասէր, սակայն շխորշիք և տոկուն է նաև ամենածանր աշխատութեան, քծուն է օտարի առջև և անձնուէր ծասայող, բայց յոխորո՞ իւր բնիկ հայրենակցաց քով։ Պէտք չենք սոսկ առասպելեալ հիւ-

սուածք մը համարիլ Ալրշակայ դէպքը. մեծ իմաստափրութիւն և խոր տեսութիւն, ըմբռունում մը կայ հոն հայու հոգեբանութեան, որ իւր երկրին մէջ, իրեններուն քով յոխորտ, գոռող և արհամարհող է, իսկ օտար հովի վրայ, օտար անձանց քով հեզ, յարգալից և ծառայական՝ մինչև իցած նուաստութիւն։ Հայրենասէր է շափով մը, բայց զուրկ բուն ազգասիրութենէ։

Միով բանիւ զրեթէ միակ երևոյթն է մարդկային ազգաց ցեղերու մէջ իրեն հոգեբանութեամբ։ Մինչդեռ յաճախ զանազան ազգաց հին և նոր մատենափերը և Հովմայ քահանայապետք անուանած են զմեզ իրաւամբ ազգ ԱՄԵՆԱՁՆԻՒ, դեռ նոր իտալացի հեղինակ մը, նոյն աստիճանի իրաւամբ, աշխարհիս մէջ մարդասպանութեան առաջին մրցանակը սեպհականեց հայոց։

Ակայն, ինչպէս նիւթապէս բնախօսական կազմութեան նկատմամբ Հայոց մէջ անկարելի է ցեղական տիրող տիպար մը գոնիւլ, այսպէս ալ հոգեբանական յատկութեանց տեսակէտով անկարելի է ընդհանրութեան մէջ տիրապետով յատկանիշեր ցոյց տալ, նայրագոյն աստիճանի անհատական ազգն է որ մինչ կու տայ հիւպատոսի մը դրան առջև անձնուէր հակող զիշերապահը՝ մէկ կողմէն, միւս կողմանէ յանկարծ կու տայ նուպար բաշայ մը Եղիպտոսի վերածնող՝ օրէնսդիր, Լոռի Մելիքով մը ութմուն միլիոն ոռու ժողովը դեան լիազօր զիկտատոր, առանց զիմելու բիւզանդական գահու վրայ բազմոյ շարք մը կայսրներու, և բարելական աստուածութիւնն ու թագաւորութիւնը յափշտակող Արաբային։

Հ. Յ. ԱԽԵԲ

